

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍՈՒԱՅ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 17

15 Դեկտեմբեր 1894



ԿՈՍՑԱՆԴՐՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պապօվլով ճատական թիւ 20

1894

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

1. Հերթուանուս — . Մ. Վ. Անդրան.
2. Անծանօթին հնդիքն — Ս. Վ. Նազարենցան.
3. Գիտականք — Յովաչ. Յ. Ալան.
4. Արժանիկոյ քաղրին Եկեղեցւոյն մեջ պահուած Քրիստոսի Պատմուածմին քննութիւնը — Յ. Արուճ. Ալան.
5. Բժշկական — Յ. Արուճ. Ալան.
6. ՎԱՐՔ Ս. ՄՈՒԽՏԱՅԻ — ՅՈՎԱՅ. Վ. Աբելիան.

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Հինգերող Տարի

Թիվ 17

15 Դեկտեմբեր 1894

## ՀԵՐՔՈՒԼԱՆՈՒՄ

ԵԽ

ԲՈՄԲԵԻ ՔԱՂԱՔԻ

Հռովմական Քաղաքակրթութեան

Տեսարան մը

(Շարայարութիւն) (\*)

Է.

ՆՈՐ ԵԼՔ Ի ՎԵՍՈՒՎԻՕ ՑԱՄԻՆ 1877.

«Վէսուվիօի նոր այցելութիւն մը ըրի, առաջին այցելութենէս (1867) տասն տարի յնտոյ: 1868ին ճշմարիտ զքօսաշրջկի պէս կարող եղեր էի վարուիլ, ամբողջ լեռան ելքը, Ռէզզինաէն մինչեւ կոմին զաղաթն, ոաքով ընելով. իսկ այս անդամ (տարիներուն հոլովելուն պատճառաւ) փոքր ինչ փափկացայ: Լաւ կառք մը, զեղեցիկ ճանապարհէ մը, զիս նախ ի Մենաս-

(\*) Տես Պատկեր Ե. բարձր նիւ 15:

տանն տարաւ, որ կոնէն երկու հաղարամէջը հեռու է, եւ ապա գահաւորակ մը, զոր չորս հոգի կը տանէին, զիս մեղմով լերան գագաթն տարաւ եւ վար իջեցուց, առանց իմ աշխատանացս եւ յոդութեանս»

«1867 տարւոյ վերջն եւ 1868ի առաջին ամիսներն հանդիպած ժայթքման պատճառաւ, Վէսուվիօի տեսիլն մեծապէս փոխուած է։ Լերան տագնապներն բոլորակացեալ ապառաժներու ծածկոյթը թօթափած են, որք երբեմն նորա ելքը դժուարին եւ տամանելի կ'ընէին, եւ այսօր անդր կ'ելնեն ապառաժներու եւ կարծրացեալ մոխիրներու հետքէ մը, որ անհամեմատ չատ աւելի զիւրագնաց է, կարծրացեալ հրափրփիրոյ ընդարձակ գմբէթն, որ երբեմն զագաթան մի մասը կը ծածկէր, բոլորովին անյայտ եղած է, եւ այժմ ահագնաբերան անդունդէ մը զուրս ուրիշ բան չկայ։ Բաց ասալի, հրաբուղին յարատեւ. գործունէութեան մէջ է. բայց զործունէութիւն մը՝ որ անլուանդ տեսարան մի է։ Կոնին զագաթէն՝ մեր աչքերը չողիներով լի վառարանին մէջ կը յարէինք, եւ կը տեսնէինք անդ, վայրկենէ ի վայրկեան, երկայն բոցեր, որք խուլ ճայթիւններով չողւոյ այդ վարագոյրը կը պատառէին։ Լաւ եւս տեսնելու վափաքով, ապառաժէ յապառաժ, նոյն իսկ խառնարանին մէջն իջոնք, շուրջ քառասուն մէջը խորութեան մը, մինչեւ փոքրիկ զաշտավայր մը, զոր, թուի թէ, բարեբարոյ հրաբուղին յատկապէս հետաքրքիրներու մեծ զիւրութեան համար պատրաստած է։ Եւ արդարեւ, չողիներն, բարձրանալով ի գաղաթ կոնին եւ աւելի ցուրտ օդոյ մը մէջ մըտնելով, կը խտանան, եւ թանձր ամպ մը կը կազմնեն, որ տեսքը կ'արգելու։ Բայց աւելի վար, քանզի տակաւին ջերմ եւ կիզին այդ չողիներն, թափանցիկ կը մնան։»

«Անդ սքանչելի եւ միանդամայն սոսկալի տեսարան մը ունեցանք։ Մեզմէ քսան մէջը անդին, անդունդին յատակն, ընդարձակ բերան մը բացուած էր, որ շառաչմամբ երկայն բոցեր եւ հրացեալ չողիներու անծայր սիւներ կը փսխէր։ Անսովոր շարժում մը կ'ըլլար այս հնոցին մէջ, ուր հրափրփուրն խուլ աղմուկներով կ'եռայր, զորս մեր ականջք կը լսէին։ Երբ այս հրափրփուրն, զինքը զուրս վանող ուժոյ պատճառաւ, կու գար եւ ըերանը կը խցէր, վայրկենական թեթեւ հանդարտութիւն մը կը տիրէր. ապա, ի ներքս փակուած կաղերն, զիրենք արգելող նուրբ ծածկոյթը ուժգնութեամբ խորտակելով, թնդանօթի մը որոտմամբ կը խուսափէին, եւ կ'արձակէին յօդս, քառասուն

կամ յիսուն մէջր բարձր, խումբ մը փամկշտից, յորոց հրաշէկ սպիտակ հրափրփրոյ կղկղանաց անձրեւք կը տեղային, Այս կըզկղանք, ուղղակի յօդս արձակուելով, այդ գծէն երբէք չէին շեղեր, եւ հրաշունչ քերանոյն փոքրիկ կոնին եղերքն հրեղէն նետերու պէս վերստին կ'իյնային, ատոնք, իրենց թիթեւութեան եւ ծակոտութեան պատճառաւ, բորբոքած թուղթի պէս ծանր ծանր կ'իյնային, եւ այսպէս գժոխային արուեստական հրավառութեան մը սքանչելի տեսարանը կ'ընծայէին մեզ, Մերթ ընդ մերթ առաւել ուժգին պայթում մը կ'ըլլար, եւ հրափրփրոյ հատորքն, առաւել անկանոն կերպիւ յօդս արձակուելով, կու գային մինչեւ մեր մօտն կ'իյնային, ուր, զարհուրանաց առաջին վայրկեանն անցնելէ յետոյ, կը փութայինք զանոնք ժողովելու, եւ, մինչդեռ ատկաւին կակուղ էին, զրամներ ագուցանելու համար: Յաղթութեան դրօ մի է այս, զոր զրօսաշնիկք կ'աշորժին Վէսուվիօէն իրենց հետ անմիլ»

«Բարեբաղդ պատահմամբ մը տեսանք զի՞ ուրիշ նոր բերան մը բացուեցաւ, ի վեր անդր յիշեալ փոքրիկ կոնին ստորոտն, եւ իրեն անշնաս հրձգութեամբն զմեզ ողջունեց: Սակայն կը պարտաւորիմ աւելցունել եւս թէ, այս երեւոյթն, իւր պայթմամբ եւ յանկարծութեամբն, զմեզ քիչ մը վախցուց, եւ մեր վրայ շատ մը հրեղէն ոռումբեր տեղացուց, որոց բնաւ շեինք սպասեր: Յայնժամ աեսարանն կրկին եղաւ, եւ երկու բերաններն, կարծես թէ. իրարու կը պատասխանէին, եւ փոփոխակի իրենց խալլը կը շարունակէին: Քիչ մը յետոյ երրորդ բերան մի ալ բացուեցաւ մեր կեցած որմին ստորոտն, բայց, քանզի անխոհեմութիւն կ'ըլլար այս սեպաձեւ ցցուած եւ թերեւս զետնագատարկ եզերաց վրայ ծովիլ, եւ որք ամեն վայրկեան պայթումներէ կը սասանէին, չկարողացանք զայն մեր աշքովն տեսնել, Բաց աստի, մեր շուրջն եւ մեր ոտից ներքեւ հազարաւոր ծերպեր, սուլելով, ծծմբային եւ ածխալին թթուտի ջերմ շողիներ կ'արձակէին. ուստի ընթերցողն կրնայ զաղափար մը ստանալ տեսարանին ահեղ վսեմութեան վրայ, զոր մեք այդշափ մօտէն կը դիտէինք: Ժամ մի ամբողջ անդ կեցանք, ի ըսքանչացմանէ լուռ եւ մունջ, այդ գժոխային հրարուեստութեան հանդէպ, եւ դժուարաւ կարողացանք թողուլ այդ սոսկալի եւ միանդամայն վսեմ անդունդը: Ահաւասիկ ինչ ըսել է՝ հրաբղիք մը այցելութիւն ընել իւր տան մէջ, եւ իրեն հետ անձամբ խօսակցիլ»

«Ի դարձին, Նէտապօլսեցիներէն իմացանք թէ, հրաբուխն վառարանին մէջ իջնելն կարի ցանցառ կը հանդիպէր, եւ թէ յանդուզն մարդիկ միայն զայդ կ'ընէին, եւ շատ կը զարմանային մանաւանդ երեք կամ չորս տիկնայց վրայ, որք դիմաղրաւած էին մեզի հետ բորբոքեալ անզունդին խորն իջնել, իմ տուաջնորդս կը հաստատէր թէ, չէր ուզեր այլեւս, նոյն իսկ հազար ֆրանքի համար, այդ բանը կրկնել: Եւ արդարեւ, կը հաւատամ թէ, այդ ընելու համար՝ հարկ է ի մի միաբանել շատ մը նըսպատաւոր պարագայներ: Եթէ հողմն, հնոցին հեղձուցիչ ծուխերը փոխանակ դուրս մղելու դէպ ի մեզ, այդ փոքրիկ դաշտավայրն մղէր, ուր մեք զմեզ յապահովի կը համարէինք, քանի մը լուսէի մէջ կրնայինք խեղզուիլ: Ուստի, մահաբեր բուրումներ ունեցող անդունդի մը մէջ մտնելին յառաջ, հարկ է երեւութին ամեն հանգամանքը ուսումնասիրել»

«Ի Բուձճուօլա եւս ուղեւորութիւն մի կատարեցի: Բայց, աւազ, զայն մունչ եւ իւր 1867ին ունեցած հատորին քառորդին իջած գտայ: Ճշորի խօսելով, այժմ այդ ուրիշ բան չէ, եթէ ոչ Վէսուվիօի մի կափարիչն, եւ երբ Վէսուվիօ կը գործէ, կափարիչն կը լուէ: Նոյնը ըսելու է նաեւ Շան Այրին (Grotta di Cane) նկատմամբ, ուր ածխային թթուալի բուրմունքն կարի նուազած են, քան թէ երբեմն: Բայց այդ անցողական բան մի է, եւ եթէ հրաբուխն բերաններն խցուին, անտարակոյս այս ամեն երեւոյթներն նոր գործունէութիւն մը կը սկսին:

(Շարայարելի)

Ներսէս Մ. Վ. Անդրանիկ

## ԱՆԺԱՆՈԹԻՆ ԽՆԴԻՐՆ

Շարունակութիւն (\*)

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԵՏՆԻՆ ՄԵԶ ԳՈՐԾԱՐԱՆԱՒԹՈՐ  
ԿԵՆԱՅ ՀԵՏՔՆ ։

**Ս**ինչեւ ցարդ Երկրագունսոս զիտեցինք իր ներկայ երեւութովն, այլ ևս բոլորովիմք տարբեր ճամբայ մը պէտք է զըծնք, Ո՞րչափ յաջողեցանք ցարդ՝ չզիտեմ, սակայն յայտնի է որ մեծ յառաջդիմութիւն մը չըրինք: Ներկայ Երկրագանական գիտութեանց ամենէն կատարեալ ընթացքն համառօտիւ զծեցինք մի առ մի, ոչ մի եւրոպական մասնագէտ՝ ասկից աւելին պիտի չտայ մեզ Երկրագնատիս գիտութիւնն՝ Երկրագրականին եւ Երկրախօսականին հետ կապակցեալ՝ տեսանք եւ քննեցինք. Բնչ նոր ծանօթութիւն կրցինք գտնել. յայտնի է թէ բան մը չէ:

Տիեզերաց մէջ Երկրիս ունեցած ընթացքն եւ դիրքն ենթագրական զաղափարներու մղեց զմեզ, չսորչեցանք, ընդունեցինք բոլոր հնարաւոր համարուած բանաստեղծութիւններն. ծագումն վարդապետեցինք՝ մինչ հաստատական եւ ոչ մի փաստ չունէնք, սակայն զիջանք՝ վասն զի հնարաւոր էր: Սկսանք ներկայէն անցեալն պրատել:

Որ ինչ կայ՝ փորձի տակ չուզեր մանել. Երկրագնախս բընագիտական զրութիւնն, ցամաքն՝ ծովերն՝ իւրաքանչիւրոց ազդեցութիւնն մի առ մի այժմնամն դրից մէջ նկատեցինք, սակայն բանաստեղծական հետեւութենէ զուրս ուրիշ բանի չյանգեցանք: Երկրագնախս պատենին ներկայ փոփոխութիւնքն՝ կըրնար անցելոյն հայելին համարուիլ, ուստի մխիրճ տալով մտանք մէջն: Մթնոլորտային ազդեցութիւնն ամենէն զլխաւոր գործիչն է, զննեցինք. Ծովեր նմեծ ազդեցութիւն ունին, քննեցինք. Զուրըն առհասարակ կը գործէ, պրատեցինք: Սառնարանք՝ Հրա-

(\*) Տե՛ս Պատկեր Ե. Տաբէ, Էջ-16

բուխք՝ անծանօթներ են, մաղեցինք. Հանքային ջրերն՝ Երկրաշարժն՝ մեկնեցինք. Ջրհեղեղն՝ ջամաքի տեղափոխութեանց պատճառներն՝ բացատրեցինք. Լերանց շղթայից առասպելն՝ ամենահաւանական եղրակացութեամբ ցոյց տուինք:

Լեռներն՝ Երկրագնտիս մակերեւութին պրոտացմունքն (Débordement) են, տարակոյս չկայ. Ջորերն՝ ընդհակառակն նոյն մակերեւութին գոգացմունքն (Effondrement). հետեւաբար ներքին ազգեցութեան՝ կեղրոնական վիճակին ինչ ըլլալն պէտք էր խնդրել. ոմանք սառ է, ըսին, ոմանք՝ հրաշէկ. հրահալ. վերջինն հաւանական է, վերջինն ընդունեցինք: Մագման եւ կազմութեան ընդունեիր կրկին գաղափարներն՝ մղեցին մեր խնդիրն՝ ըստ Երկրաբանական ուղղութեան՝ մինչեւ լերանց կազմական տարերքն կրկտելու. Հրային եւ Զնստական ժայռերն աշքէ անցուցինք. փոքր ի շատէ՝ որչափ հնար էր՝ Անծանօթին թանձր վերարկուին վրայէն՝ ընդհանուր տեսութեամբ մը ըստ կարելոյն իմացանք Մեր բնակարանին ինչ ըլլալն, եթէ հնար է իմացանք ըսել. խնդիրն եկաւ մեր բնակած Երկրագնտին անցեալն իմանալու, ուստի Երկրաբանութեան շեմէն քայլ պիտի առնումք դէպ 'ի Հնէաբանութեան ելքն՝ յաջողի՞մք պիտի: — Հարցում մ'է կարեւոր եւ օրինաւոր միամնդամայն. Առանց մեր ոտքին հաստատ կոռուսնն ճանչնալու՝ կոխել, եւ զուցէ զորիին, յիմարութիւն է. — յաջողի՞նք պիտի:

Մարդ կ'ուզէ զիսնալ, իրաւունքն է. կ'աշխատի զիտնալ, պարտքն է. Գիտութիւնն՝ մարդու իրաւունքն եւ պարտքն է, կրկնեցինք զայր մեր ոոյն Անծանօթին սկիզբն: Արդ մենք ալ համառօտիւ նոյն քննութեամբ զբաղեցանք. հասանք այդ իրաւանց. կրցի՞նք Անծանօթին թանձրապատ մռայլն՝ փոքր իւիք՝ գէթ մեր առած քայլերը զիսնալու. չափ՝ լուսաւորել. գէթ աղօտ լուսով մը. — Ոչ, ոչ:

Ուրեմն Երկրաբանութենէ զէպ 'ի Հնէախօսութիւն քայլ ձգելով՝ շատ հաստատ զետնի վրայ պիտի չգտնուինք. եւ յայտնապէս աւելի տպահով էր մեր ոտքն մինչեւ ցարդ մղած ընթացքին մէջ, քան տսկէց հտքը. Որով Անծանօթին խաւարէ մը չպրծած՝ խորագոյն խաւարի մը մէջ կը վիմինք. ահա խնդիրն:

ՆՍԽՆԱԿԱՆ ԳԵՏՆԻՆ Միջ ԿԵՆՍՐ ՄՆԱՑՈՐԴՆ. — Եռաբոյթակ զետինն՝ Նախնականին եւ Անդրածոյին վրայ հաստատուած՝ բրածոյք կը պարունակէ, ուստի կիսայ սկիզբն ոոյն

շրջանին կրնայ համարուիլ: Սակայն օրինաւոր հետաքրքրութեամբ խնդիր յուզած են Գիտնականք՝ թէ արդեօք նախկին կրկին շրջաններու մէջ կենսական մնացորդք չկա՞ն քնաւ, եւ թէ ի՞նչ վիճակի մէջ կրնար գտնուիլ այն ատեն Երկրագունտս: Առաջին հարցման պատասխանն՝ վստահելի խուզարկութեանց արդիւնքն կարօղ են տալ. իսկ վերջնոյն պատասխանն՝ սկարզաբար Ենթադրական հաւանականութիւնն. զոր չվարանիմք Բանաստեղծութիւն կոչել, անդամ մ'ալ:

Պ. Logan 1818ին Գանատայի մէջ խուզարկութիւններ ընելով՝ հոչակաւոր զիւտեր երազեց, նախնական գետնին մէջ գործարանաւորաց մնացորդն գտնուեցաւ: Dawson 1864ին նոյն մնացորդքն կոչեց Գանատեան Վաղակենդան (Eozoon canadense). հանքային կազմութիւն մ'էր. կանաչ օձակճի եւ սպիտակ կրաքարի: Dawson պնդեց՝ թէ Վաղակենդան սորտուրաւոր մ'էր, եւ թէ ժամանակաւ այդ սորտորքն կամ ծակտիքն կանաչ օձակճիւ լեցուած: Զգիտեմ ի՞նչպէս կրնար պընդել, եթէ ժամանակակից էին իրարու, լաւ. այսու հանդերձ Carpender եւ շատ բնապատումք համոզուեցան եւ համաձայն վարդապետեցին նոյն բանը: Այլք՝ ի՞նչպէս են King եւ Carter եւ Möbius բացարձակ հակառակելով՝ հանքային խառնուրդ մ'է պարզապէս, ըստն. եւ հազարաւոր նման օրինակներ միայն եւրոպիոյ մէջէն ցոյց տուին՝ ՚ի հաստատութիւն իրենց կարծեաց: Դարձեալ Dawson Գանատայի նախնական գետնին մէջ զըտնուած մետաղային եւ հանքային մարմնոյ մը Հնափարիկ (Archaeosphaerina) անուն սեպհականելով՝ գործարանաւորի հետք եւ նշխարք համարեցաւ:

Եթէ այս հիմանց վրայ հաստատուի Հնէաբանութիւնն՝ յայտնապէս վստահելի Գիտութիւն ըլլալն կը տեսնուի:

Փալով երկրորդ հարցման՝ պատասխանն Անծանօթն է: Եթէ նախնական Ենթադրութեանց վրայ պիսի հաստատուինք՝ յայտնապէս պէտք է գիտնանք՝ որ Երկրագնտիս կրած ահաւոր յեղաշրջմունք՝ ի՞նչպէս առաջ նոյն եւ Նախնական շրջանին ժամանակ եւ անկէց դեռ վերջն ալ՝ մեծ յուզմամբ կատարուած եւ կրկնուած են:

Եթէ Նախնական գետնին մէջ կենդանութեան (բուսական եւ կենդանական) որ եւ է մնացորդ գտնեմք՝ չեմք կրնար բընաւ. հետեւցունել՝ թէ այդ նոյն գետնին վերաբերի. յեղաշրջանք՝ կրնան տակնուվրայ խառնած ըլլալ ամեն բան, եւ դարձեալ

այդ ահաւոր արհաւրաց ժամանակ՝ ի՞նչպէս կարելի է նոյն իսկ կենդանութեան մնացորդի մը պահպանութիւնն. Շատ անգամ Հրային և Զնստական ժայռերն կերպարանափոխ (Métamorphisme des Roches) եղած են բոլորովիմբ. Խորհիմք թէ այդ ազդեցութեան բռնութեամբն ի՞նչ կըլլան բուսական և կենդանական մնացորդքն:

Բիւրեղակերպ հերձաքարին մէջ ածխային նիւթ կայ. Երբ դործարանաւոր մարմին մը օդէն պատսպարուի եւ լուծուի՝ քայքայի՝ կ'ածխանայ. ասոր օրինակն ամին օր կը աեսնեմք Հողածխոյ (Tourbe) կազմութեան համբարներու մէջ: Յայտնապէս կամ հետեւութեամբ կրնամք ըստի՝ թէ Փայտաքարն (Lignite), Հանածոնին (Houille), Ածխաքարն (Anthracite) Գրչաքարն (Graphite), և բոլոր կապային (Bitumineux) կազմութիւնք՝ նոյն կերպով ձեւացած են: Ամենէն զլիաւոր հաստատութիւնն՝ գործարանաւոր մարմնոց գոյութեան հաւանական նշանն է. սակայն՝ նախնական համարուած հողոց միոյն մէջ վերոյիշեալ գոյացութեանց միոյն գանութին՝ արգեօք կրնայ համոզիչ փաստ համարուիլ նոյն հողերու մէջ գործարանաւորաց ապրելուն. մնաք չեմք կարօղ ոչ համոզուիլ եւ ոչ համոզել, զանազան պատճառներով:

Գրչաքարն նախնական շատ հողերու մէջ կը գտնուի. Նորովուիլոյ Դղձաքարային խաւին մէջ Ածխաքար կը գտնուի. կըրնանք արգեօք ասկէց հետեւցունել թէ Գործարանաւոր կեանք ապրած ըլլան նոյն իսկ նախնական գետնին մէջ: Եթէ զեռ եւս այս տարակուսական է, ի՞նչպէս կրնամք պնդել թէ կրաքարային բաժինն՝ որ Հերձաքարի մէջ կը գտնուի, բուսական կամ կենդանական էակաց մնացորդն ըլլայ: Որ եւ է կենսական երեւոյիշ չեն ցոյց տար այդ տարերք, զայդ եւս մեր մտաց մօտեւցունելու համար ըստէմք՝ թէ Նախնական Գետինն ահաւոր յեղաշրջութեամբ կերպարանափոխ եղած է. այո՛, կարող եմք, սակայն չեմք սխալիր արգեօք: Բոնի ստիպումն է այդ. սակայն ընդունիմք. բայց ո՞ւր են բրածոյքն. — անհետ եղեր են. զարմանք. ի՞նչպէս ուրեմն վստահիմք կուրօրէն. — Լաւ: Այժմնան Գիտութիւն կոչուած Տղիառութիւնն՝ գէթ ըստ Երկրաբանականին խօսելով իր սահմանն հաստատած է ենթապրութեանց եւ կարծեաց վրայ: մինչեւ ցարդ մեր քննութիւնք ապացուցին զայդ. այնչափ տկար է մեր ծանօթութիւնն՝ այնչափ անձուկ մեր սահմանն՝ մինչեւ ոչ եթէ Երկրագնտիս անցելոյն՝ այլ նոյն

իսկ մերձաւոր ապագային վրայ վստահ ծանօթութեամբ չենք կարող խօսել. որ ըստ ինքեան այսօրուան յաջորդութիւնն է: Ենթադրութիւն մը՝ որ կը քարոզէ՝ թէ Երկրագնտիս վրայ կեսնքն յաջորդաբար շղթայակալ զարգացած է՝ հիմն զրուած է բոլոր ծանօթութեանց. եթէ հակառակ պատճառ մը յարուցուի՝ պէտք կ'ըլլայ վրայէն քայլ մ'առնուլ, ընդուատ անցնիլ. եթէ այլ հաւասարազօր փաստ մը՝ կամ ցուցումն եւ կամ կարծիք յառաջ բերուի, իբր անզօր կը նկատուի. — յուսահայտ վիճակ. — միշտ անծանօթ, միշտ անծանօթ:

Կեսնքն յաջորդաբար ոկսած է զարգանալ Երկրիս վրայ. այսպէս զի կենդանաքար (Zoolithe) մը կամ բջջածին (Monère) մը մեր ամենուն նախահաւան եղած է. յիմարական անծանօթ մ'է: Ասկէց կը հետևի՝ թէ քանի որ Նախնական հողոց երրորդ եւ չորրորդ գետնին մէջ խոկաւորք եւ խնցեմորթք բազմութեամբ ապրած են՝ անձրաշելց անկէց առջի գետնին կամ յարկերուն մէջ՝ նոյն կենդանութեանց ոկզինական ծագումն՝ այսինքն նախահաւան տպրած պէտք է ըլլայ. Անձնախար պատրանք. վայ, եթէ լոլոր մեր ծանօթութեանց հիմունքն այսպէս են:

### ՆԱԽՆԱԿԱՆ ԳԵՏՆԻՆ ԾԱԳՈՒՄՆ.

Նախնական Գետնոյն կազմութեան խնդիրն յայտնապէս դժուարութեամբ լի է. այն ատեն մեր Երկրաբանք ծնած չէին, ուստի Ենթադրութիւն. ¶. Dauvrière կը կարծէ՝ թէ ահաւոր ջերմութեան մէջ ծնունդ առած ըլլան՝ սոյն գետնին ժայռերն. Ահա բացատրութիւնն. Զուրն գոլորչի էր այն ատեն. հանքերն ցնդելով ջերմութեամբ մթնոլորտի մէջ՝ սկսան խտանալ եւ իջնել Երկրիս մակերեւութիւն վրայ. Զուրը կամաց կամաց հեղուկ վիճակի զառնալով՝ ազդեց նոյն խտացմանց վրայ եւ կերպարանափոխեց. Նոյն կազմափոխեալ եւ կերպարանափոխեալ մարմինք՝ ըստ աստիճանի ջրոյն ցրտանալուն՝ սկսան յատակին վրայ համբարութիւն ու նստիլ. — Համեղութիւնք սոյն կարծեաց. Գղձաքարն ըստ այժմեան Երկրաբանութեան՝ Նախնական գետինն է. այս բացատրութեամբ Սրաստաքարն եւ Փայլաքարն մի եւ նոյն աստիճանի վրայ խաւեր պիտի կազմէին ըստ ինքեան, եւ ոչ թէ մերթ ընդ մերթ, վերին եւ վարին յարկերու մէջ. Դարձեալ փայլա-

քարն՝ մեծ ջերմութեամբ կը վերլուծի, կ'ապականի. այս ի՞նչ-  
պէս ընդունիմք:

Ուրիշ ենթազրութիւն մը կը լուծէ սոյն կնճիռն. Զուրը  
մթնոլորտի մէջ գոլոցի էր. Երկիրս յանկարծ ցրտանալով՝ Գըղ-  
ձաքարն թանձրացաւ. մթնոլորտային գոլորշին զգացած ցրտու-  
թեամբն խամնալով բոլոր իր պարունակած տարրաբանական  
աղերովն հոսեց տեղատարափ թանձրացած խաւին վրայ եւ աղ-  
ղեց, ասով փոխանակ պարզապէս թանձրացման՝ սկսաւ խաւա-  
յին բաժանումն ունենալ. Այս վիճակին մէջ առաջին հատաքա-  
րային ժայթմունք սկսան. Երկիրս այլ եւո պաղելով ըստ բա-  
ւականին՝ Կեանքն երեւցաւ. — Ո՞հ կարի է առասպելս, ա-  
ռասպելաց առասպել:

### ԿԱԶՄԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Երկրաբանութեան զլսաւոր ծանօթութիւններէն մին է  
կազմափոխութեան անդրագարձութիւնն: Hutton առաջին ան-  
գամ դիտեց՝ որ տեղ տեղ Փայտաքարն՝ մերձակայ երկաթա-  
քարի ազդեցութեամբ Հանածխոյ կազմութիւնն կ'առնու. Ար-  
ծուունո այլ մարմնոց վրայ նոյն երեւոյթն զիտեց. Léopold de  
Buch վերնոց գաղափարն ընդարձակեց եւ ներքին ջերմութեան  
եւ հրային ժայռերու կազմափոխիչ ազդեցութիւնը՝ բացարձակ  
քարոզեց. Վերջապէս Lyell 1825ին սոյն կազմափոխութեան  
(Métamorphisme ալանեւ, այլակերպ, —ուրին) անունը սեպ-  
հականեց:

Եթէ հրային ժայռի մը կազմափոխիչ ազդեցութիւնը տե-  
ղական է՝ կ'ըսուի Ետեղական (Métamorphisme de contact).  
այսինքն միայն շփուած գետնին վրայ աղքած է. իսկ երբ բու-  
ւական հեռաւորութեամբ նոյն ազդեցութիւնն հասած է՝ կ'ըս-  
ուի՝ Շորջանակի (M. périphérique). մերթ եւս ընդարձակ  
սահման մը կազմափոխուած կ'երեւի, առանց իսկ հրային ժայռի  
մը ներկայութեան, կ'ըսուի՝ Տարածուն կազմափոխութիւնն  
(M. régional կամ ցեղերալ): Ընդհանրապէս սոյն վերջինն՝ կեղ-  
րոնական ջերմութեան կամ կաղային բուռն տիրապետութեան  
եւ կամ պարզաբար մեքենական ազդեցութեան հետեւանք կը  
կարծուի: Զերմութեան պատճառած կաղմական փոփոխութեամբ  
կրաքարն՝ կուճ կը դառնայ, եւ կաւային արգնահողն՝ յաղջի-

պակ. այս բնագիտական ազդեցութիւն մ'է, տարրաբանականին գործն շատ աւելի ընդարձակ է. բիւրեղականութիւնն եւ հրանիւթք գլխաւոր ազբերք են սոյն ազդեցութեանց:

Կազմավոխութեան վարդապետութեան զիսաւոր արժանաւոր արդիւնքն եղած է՝ Երկրաբանին անհուն տարաամութեան մէջ բարձրածայն քարոզել լու ՚ի լու Գիտութեան՝ թէ ամեն բան անծանօթ է՝ Ահաւոր Անծանօթին կամքին հողատակ:

(Եարունակելի)

Ս. Վ. Ն.

## Գիտականք

Լուսաւորաց իրարմէ ռանցած հեռակորութիւնը չափելու համար գործածուած եղանակը:

Miss H. Clarke ծուլ աստեղատան նուիրած մէկ ուսումնասիրութեան մէջ, կը գրէ թէ աստեղատանց տեղափոխումը կը վերագրուի մեր արեգակնային զրութեան (système solaire) միջոցի մէջ ըրած շարժման. Այս շարժման արագութեան աստիճանը քիչ շատ ծանօթ է Գիտնականաց, ուրեմն արեգակնային զրութեան քառասունուհինց տարուան մէջ ըրած ճամբան կրնայ հիմն առնուել չափելու համար հեռաւոր աստղերուն տեղափոխութիւնը (parallaxe):

Գիտնական Օրինորդիս այս առաջարկութիւնը հազիւ թէ ծանօթացած էր՝ հանրածանօթ աստեղագէտ Արաք մը Շէյխ Իպրահիմ, Պէյրութէն, Homsy գիտնականին կը գրէր.

«Գիտենք թէ Արեգակը իր թաւալման մէջ 240 միլիոն հազարամեղը տեղ կը կտրէ կ'անցնի. այս 240 միլ. հազարամեղը քիչ շատ կը հաւասարի երկրիս շրջանագծին (orbite) չորս հինգերորդին. եւ որովհետեւ այս աստղը միշտ միեւնոյն ուղղութեամբ յառաջ կ'երթայ, այս հեռաւորութեան չափն տարուէ տարի կը բազմապատկի. այնպէս որ մեր հաշիւն ալ յանսահմանս կ'երկարի. Հետեւաբար կարելի չէ փոխանակ հողագնտիս շրջանակազիծն հիմն առնելու աստեղաց իրարմէ ունե-

ցած հեռաւորութիւնը չափելու համար, նոյն խել արեւուն այս  
թաւալման չափին ու շրջանին վրայ հաստատել մեր հայլւները»

\* \* \*

Ուղտերն Ռուսաստանի մեջ:

Քանի մը տարիէ ի վեր Ռուսաստանի մէջ ուզտերն սկսած  
են ձիերու և եղերու տեղ գործածուիլ, այս սովորութիւնը սկսաւ  
այն գաւառներէն, ուր ժամանակ մ'ուղտերն զառագեղներուն  
մէջ միայն ի տես կը զրուէին: Երկրագործական աշխատութիւն-  
ներուն համար ուղան մեծ օգուտներ ունի. վասն զի յամառու-  
թեամբ, կանոնաւորութեամբ հողը կը փորէ եւ սայլ կը քաշէ:  
Ուղար միանդամայն կրնայ սովորութեամբ առանին ծառայու-  
թեանց վարժիլ:

Կասպից ծովու եւ Ազովի սահմանագլուխ եղող գաւառնե-  
րու մէջ ներկայապէս ընդհանրացած է ուղար գործածելու սո-  
վորութիւնը:

Քիչվի, Բովդավայի եւ Բէնսայի մէջ ուղան ձիէն ու եղէն  
աւելի սուղ է. վաճառատեղին Օրէնպուրկ քաղաքն է, ուր ուղ-  
տին սովորական դինն է 60-70 րուսլի:

Յան. Յ. Ալան.

---

Արծանդեօյ քաղքին Եկեղեցւոյն մեջ պահուած Քրիստոսի  
Պատմումանին քննութիւնը

Ամէն քրիստոնէի համար նուիրական սրարտք մըն է Սլո-  
րոց մասունքները յարդել. արդէն այս զգացումն այնպէս քնա-  
կան է որ իւրաքանչիւր քրիստոնեայ անհատին սրտին մէջ կը  
դանուի: Արդարեւ քաղցր է յարգական արաւայայտութիւններով  
շրջապատել եւ անեղծ պահել այն առարկաներն, որոնք երբե-  
մըն այս կամ այն ինչ սիրելի անձնաւորութեան մը պատկանած  
են, որոնք իրենց մահկանացուին մէջ օգտակար կամ նշանակա-

կան դերեր կատարած են: Ուրիեմն եթէ այս անձնաւորութիւնն ներն արժանիք մ'ունեցած են եւ կամ թէ սրբակեաց կեանք մը վարած, արգարացի է անոնց մասնաւոր եւ յարգական պաշտօն ընծայելը: Այս պաշտաման հետ կը նոյնանայ նուիրական միհարանքին թրթուն արտայայտութեան արտաքին ցոյցերը, զորս Եկեղեցին կը քաջալերէ եւ մարդուն միտքն անդամ իւրաւացի եւ բանաւոր կը դատէ: Սրգ այս հիմնական սկզբունքո չկրնար իննզրոց նիւթ ըլլալ. սակայն պատմական քննադատութիւնն միջամտելու իրաւունք ունի երբ իբրեւ մասունք ընդունուածին վաւերականութիւնն ցուցընել ու զուի:

ԱՄասունքի մը վաւերականութեան խողիրը, պատմական ռդէպքի մը պէս, մարդկան աւանդութեան կամ վկայութեան սլրայ հիմնեալ է: Սակայն՝ նոյն խոկ ամէնէն սրբազն, ամէնէն աւելի յարգանաց արժանի եւ ամէնէն ալ աւելի հին մասունք Շներուն վաւերական ըլլալու կամ չ'ըլլալուն խողիրը հաւատոց կանոն մը չէ»:

Այսպէս կը խորհրդածէր Տրէվես քաղքին Բօրու անուն Եպիսկոպոսն, իր Հովուականին մէջ, զոր հրատարակեց 1891 տարուոյն Յունիս ամսոյն, եւ որով ժողովրդեան կը ծանուցանէր Նուիրական Պատմուճանին հասարակաց ի տես զրուելը:

Trèves եւ Argenteuil քաղաքներն իրարու ձեռքէ կը Խըլին այսպիսի հոյակապ Պատմուճան մ'ունենալու պատիւը, այս բանս խիստ կծու քննադատականներու առիթ տուած է, զորոնք քննականապէս չիմ կրնար «Պատկերի» սիւնակներու մէջ յառաջ բերել. սակայն այս զրութիւններուն քով կեցած են բազմաթիւ գիտական ու ուժմասափրութիւններ, որոնք զմեզ հոս պիտի ըգբաղեցընեն: Շնորհիւ քննադատական հետազօտութիւններուն այսօր հիմնական եղանակաւ կրնանք ցուցընել Argenteuil Եկեղեցին մէջ պահուած Պատմուճանին հնութիւնն ու հիւսկէն ներուն յօրինուածութեան եղանակն:

Այսպէս ուրիեմն այդ զրութիւններն ու գիտական հետազօտութիւնները կրցան վերջնականապէս լուծել առեղծուած մ'որ առաջին ակնթարթին զժուարին կ'երեւնար: Ենոզրին կամ աւելի ճիշդ խօսելու համար Պատմուճանին քիմիական եւ մանրագրական կողմը քննենք:

Հին ձեռագրերն ու յիշատակարանք կը վկայեն թէ արդէն Երկուտասաներորդ դարուն կիսուն Argenteuil քաղքին Եկեղեցին մէջ կը յարգուէր այսպիսի պատմուճան մասունք մը:

Առաջին առարկութիւնն որ կ'ըլլուի սա է թէ երկու տարբեր քաղաքներու և կեղեցիներուն մէջ Քրիստոսի. Պատմուծան մը կայ պահուած. ասոնցմէ մին, ուրեմն, վաւերական չկրնար ըլլալ:

Երկասիրութեան մը մէջ, որուն հեղինակն է գիտնական M. Jacquierot Քահանայն, դարմանալի եղանակաւ այս առարկութիւնս ոչնչացուած է:

«Երայեցւոց հանդերձանքը զանազան կտորներէ էր: Հին Շիրայելացիք նախ վերարկու (simba) մը կը կրէին եւ պատւմուծան մը (chetoneth). շատ անգամ ալ ներսէն տեսակ մը «շապիկ (sadin) եւ անդրավարտի մը:»

«Թաճախ ալ մէկ քանի պատմուծան կ'առնէին վրանին, արտաքուստ հագուածը փառաւոր եւ զարդարուն կ'ըլլար, մինչպես ներքինը՝ պարզ եւ նեղ էր:»

Այս բանիս նկատմամբ Աստուածաշունչ Գրոց մէջ բաւականէն աւելի վկայութիւններ կը գտնենք: Միայն Յովհաննէս Աւետարանչին վկայութիւնը թուենք. «Սիմոն Պետրոս իբրեւ լոււաւ թէ Տէր է, արկաւ զիւրեւ զսփածանելին՝ քանզի մերկ էր . . . Գլուխ ԽԱ. 7-8:

Cornelius a Lapide մատենագիրը թուելով յունարէն բընագիրը կ'ըսէ թէ Պետրոս բոլորովին մերկ չ'ըլլալուն համար, պատմուծան մը նետելով իր ուսերուն վրայ, ծով նետուեցաւ, ուրեմն Աւետարանչին վերոյիշատակեալ խօսքերէն յայտնի է Պետրոսին բոլորովին մերկ չ'ըլլալը,? այլ, ըստ այն ժամանակուան Գործաւորներուն սովորութեան, միայն ներքին պատմուծանաւ կամ շապիկով նաւակին մէջ կը գտնուէր: Բաց աստի նոյն Գրոց մէջ կը կարդանք թէ Քրիստոս ոտնլուայի համար սեղանը ձըգելով զգեստները հանեց եւ հագաւ ղենջակ մը կամ «զնէ բզհանդերձն». տարակոյս չկայ թէ Քրիստոս ներքնաշապիկով էր, վասն զի այլազգ չէր մարթ ըստ պատշաճութեան կանոններուն: Եւ զարձեալ երբ աւելի հեռուն կընթեռնունք թէ զինտորները զՔրիստոս խաչ հանելէն վերջ, Նորա զգեստներն իրենց մէջ բաժնեցին, այն ատեն միթէ չե՞նք կրնար հեշտեաւ ի միտ առնուլ Քրիստոսի մէկէ աւելի զգեստ կրելը:

Հետեւաբար Քրիստոս ալ, ըստ իր ազգակցաց, կը հագնէր ներքին շապիկ մը երկայն, արտաքին պատմուծան եւ վերարկու:

Jacquierot վարդապետին պաշտպանել ուզածն է թէ Ար-

genteuil քաղքին Եկեղեցին մէջ պահուած եւ յարգուած Հիւսչէնն ալ Քրիստոսի Տեառն Մերոյ հազած ներքին պատմուճանն է, զոր Հռովմայեցիք կը կոչէին «interula, interior tunica, subercula»:

Խնդիրն այս ենթադրութեամբ նկատելով, կրնանք ըսել, թէ հաւանական է եւ ընդունելի. վասն զի բաղմաթիւ Գիտնականք կ'ընդունին պահուած պատմուճանին հնութիւնը: Պատմուճանը ներկայապէս ալ առանց կարի է, իսկ հիւսկէնն ասրէ: Թեզանն անդամ ըստ հրէական օրինաց է, ըստ որում հիւսկենի մը համար ոչ երբէք կրնան կտաւ եւ ասր միատեղ գործածուիլ, Պատմուճանի վրայ տեսնուած բիծերը արեան կաթիլներէն յառաջ եկած են:

Հիւսկենի մը բուսական կամ կենդանաբանական յօրինուածութիւնն կը ճանչցուի Ապահով ըլլալու համար բաւական է հիւսկէնը տաքընել. Կենդանիներու մազերէն շինուած Հիւսկէնը տաքութեան ասախճանին համաձայն կ'ուոփի, ինչպէս նաև բուրզինը, եւ աւշակի (առտօնուած) շղիներ կ'արձակէ: Մանրադիտական քննութիւնը մեծ լոյս կը սփոք խնդրիս վրայ. յիրաւի այս քննութեան շնորհիւ կրնանք հասկընալ թէ Argenteuil քաղքին Եկեղեցին հիւսկէնն ասրէ է: Պատմուճանին նիւթը, ըստ տեղեկագիր քիմիագէտ Քննչն, տեսակ մը կտաւ (étaminié) է, որուն հիւսքը շատ քովէ քով չէ, այլ ընդհակառակն՝ դիւրակոր եւ անօսր է: Կարուածքն ալ միշտ միհւնոյն կարգաւորութեամբ է: Հիւսուածքը թէ եւ խիստ նախնական արուեստի արդիւնք է. սակայն ձեռագործը խիստ մաքուր եւ կոկիկ է: Հիւսկէնին նիւթն ու կարը մանրադէտով կրնանք գտնել: Դժուարինն հիւսկէնին վրայ գանուող արեան բիծերուն մանրադիտական քննութիւնն է: Ինչ որ ալ ըլլայ այս դժուարութեան յարուցած արգելքն, բայց եւ այնպէս կրցան վերջ ի վերջոյ այդ միծերուն արեան կաթիլներէն յառաջ եկած ըլլալը հաստատել:

Եթէ արիւն մ'որ եւ է կերպասի կտորի մը վրայ կաթի, անմիշապէս կտաւին գոյնը կը փոխուի եւ կը նետէ. արդ մէկ անդամ գոյնը նետած կտաւին նախնական գոյնը գանելն ամենաագուարինն է, վասն զի այս առթիւ տեղի ունեցած քիմիական փորձերն շատ անդամ կարող եւ յաջողակ քիմիագէտներն անդամ կը շուարեցընեն:

Այս փորձերուն համար բաղմաթիւ գործողութիւններ կան,

գորս, աւելի ապահովութեան համար, մի առ մի ամէնքն ալ պէտք է ի գործ դնել:

Արևան բաղադրութիւնն է զանազան կարմիր գնդիկներ որք քիմիական բաղադրութիւն մ'ունին, որուն արենազնտիկ անունը տրուած է: Այս նիւթը ինքնիրեն կամ գործարանական նիւթերու հետ խառնուելով, զանազան յատկութիւններ ունի եւ զլիաւորաբար այնպիսի բաղադրական կոյտ մը կը ձեւացընէ որ խօստ զիւրին եղանակաւ մանրադէտ գործիքով կը ճանցուի: Ձեւացած բաղադրութիւնն է քլորաջրատ արենազնտիւ (Chlorhydrate d'hématine).

Մանրադէտ գործիքով կատարուած փորձառական գննութիւնն կարելի է այն ատեն միայն երբ արեան կաթիլն թողած հետքը թարմ ըլլայ: Գիտենք թէ արեան կարմրագոյն գնդակիկներն ստուառոր կենդանեաց արիւնին մէջ նոյն ձեւն ունին, սակայն ատրածութիւննին խրաքանչիւր կաթնաթեր անամույ համար տարբեր տարբեր է: Այս տուած յատկութիւննիս սակայն չուտով ամսնետ կ'ըլլայ: Ընդհանրապէս չորցած արեան գնդակիկները շուտ շուտ փոփոխուելուն մանրադիտական գննութիւննին անկարելի է: Գէթ այս է ամբողջ քիմիապէտներուն կարծիքը:

D. Wibert, Բարիզի Բժշկական Կաճառին քիմիական ախտաբանութեան Աշխատանոցին Վարիչն, հետեւեալ խօսքերով կը յայտնէ իր կարծիքը. «Երբեմն կրնանք նոյն խոկ ամենահին «եւ ամենազօր արեան բիծերուն գնդակիկները անեղծ վիճակի «մը մէջ չէզոքացընել կամ մեկուսացընել: Միայն այս յաջող պարագաներուն մէջ մանրադիտական եւ փորձառական գննութիւնը կրնայ հաստատուն եղրակացութիւններու յանդիլ. սակայն այս եղրակացութիւններն անզամ, զիսնականօրէն խօսելով, հետեւեալ բանաձեւներու ներքեւ կրնան զրուիլ. Այս գինչ կերպարախն վրայ եղող բիծը այդ ինչ անաստենի արիւնեն «յառաջ եկած չէ (Կովէն, ոչխարէն, այծէ). Այս արատը հետքն է մարդու կամ կարնաքեր անասնեյ մը զնդականոր արեան (շան, ճագարի). կամ ուրիշ խօսքերով. Այս արատն մարդու «արիւնեն չէ, այլ յառաջ եկած է այծեն, ոչխարէն կամ կովէն.»

Արենազնտիւ մէջ պաղպաջուն գնդակներու ներկայութիւնը արեան նշանակ է:

Հստ Wibertի արատի մ'արիւնէն յառաջ եկած ըլլալը կամ ըլլալը ճանչնալու համար, պէտք է քիմիական փորձ մը: Ուրեմն

պէտք է արեան կաթիլը լուծել զտեալ ջրով, որուն արտադրած կարմրագոյն ջրին ապահով մը վրայ դնելով, մաղմաղ կրակի վրայ շոգիացընել, չետզհետէ շոգիանալով այդ կարմրագոյն ջրին մրուր մը կը ձգէ զոր լաւ մը չորցընելէն վերջ, վրան կ'աւելցընեն փոքր քանակութեամբ քլորուկ նատրոնի եւ ջրածնական թթուտ եւ յետոյ նորէն տաքցընելով կը շոգիացընեն. Այս վիճակին մէջ եթէ մանրաղէտ դորձիքով մ'այս բաղադրութիւնը զննելու ըլլանիք, կը տեսնենք Գնդակիկները, 300էն մինչեւ 400 տրամադիծ մեծութեամբ:

Այս փորձերու ժամանակ արեան գնդակիկները տակաւ կարմիր գեղնէն գորշ մուխի կը փոխուին հետզհետէ զանազան գոյներէն անցնելով, Խառն գոյներով եղած խառնուրոն ընդհանուրապէս այնչափ աւելի թանձր է, որչափ որ են արեան գնդակիկները, Գոյներէն սակայն բան մը չհետեւիր, վամն զի բիծին հին ըլլալը մեծապէս կ'ազդէ գունաւորման վրայ. Արեան գընդիկներուն մեծութիւնն ալ նամանապէս փոփոխական է. կան որ լայնութեան մինչեւ 20 եւ նոյն իսկ աւելիին կը հասնին, մինչդեռ այլք հազիւ հազ մինչեւ 9: Ընդհանրապէս գնդակիկներուն լայնութիւնն իրենց երկայնութեան հետ համեմատական է. սակայն, այս երկու տարածութիւններն ալ կրնան իրարու հաւասար ըլլալ, եւ փոխանակ մէկ զուգակշիռ զրամի (parallelogramme) կատարեալ շեղանիկիւն մը կը ձեւացընեն, Նաեւ երբեմն, թէեւ ցանցար է, գնդակիկներուն երկու ծայրերը տափակնալով, վեցանկիւն ալ կը ձեւացնեն. Ասոնք նաեւ շատ անդամ իրարու վրայ զիղուելով ահապին կոյտ մը կ'ըլլան, ճիշտ խաչերու կամ աստղերու պատկերներուն պէս: Զեւերնին, գոյներնին եւ իրենց դէղ դէղ կոյտեր ըլլալու եղանակը բացառաբար յատկանչանական է արենագնտիկ ըսուածին որով մի անդամ զատնելք տեսնելէն վերջ, կրնան յետոյ մանրաղէտ դորձիքով դիւրի:

Զրի, բարկ ողիի, եթերի մէջ անլուծելի են եւ անապականելի օգոյ մէջ. միայն ծծմբաթթուտով եւ խտացեալ անկաղով կը լուծուին:

Lafon եւ Roussel քիմիագէտներն սյսպիսի գնդակիկներ տեսած են եւ գտած սոուրբ պատմուճանի վրայ եղող արեան բիծերուն մէջ: Ասոնց քիմիական փորձերն ստոյգ է թէ արդիւնք մը չունեցան, բայց վերջ ի վերջոյ քիմիական յետազգեցութիւններու (réaction) նորիւ կրցան դանել արենագնտի դո-

յութիւնը։ Այնչափ դարեւր անցնելէ վերջ պաղպաջուն ձեւն չի կրնար գտնուիլ, Ուրեմն բացարձակապէս անկարելի է, այսպիսի տարրապուծական փորձի մը մէջ, աւելի կատարեալ արդիւնք մը ձեռք ձգել։ Պատմուծանին վրայի բիծերն արենազնտիկ կը բովանդակեն, ուրեմն արիւնային կաթիւներ են. բայց թէ Բնչ տեսակէն՝ մարդու թէ անասնոյ արիւնէն, զայն չենք դիտեր։

Չեռք բերուած արդիւնքն ալ, բայ խմիք շահեկան է եւ նշանակութեան արժանի. Անե Jacqueuotի ուսումնասիրութիւն, որ այսպիսի փորձառական փորձերու վրայ հիմնեալ է, յինքեան բարոյական ցուցումներու բովանդակութիւն մըն է, եւ որ ջախջախիչ փասս մի է Argenteuil Եկեղեցիին մէջ պահուած նուիրական Պատմուծանին հնութեան եւ վաւերականութեան։

Յուն. Արքուն. Յ. Ալլա.

## ԲԺՇԿԱԿԱՆ

### ԱՊՈՒՇՆԵՐՈՒ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ

Ապշութիւն ըսելով կ'իմանանք հոգեկան այն վիճակը, յորում մարդուս մտաւորական կարողութիւնները չեն զարգանար եւ կամ եթէ զարգանալու ալ ըլլան շուտով կանգ կ'առնուն։

Ժառանգականութեան օրէնքները կամ պայմանները խիստ ազգեցիկ են այս ախտաբանական պատճառներու մէջ։ Նոյն իսկ վերջէն ստացուած առջութիւնը, այսինքն ծննդեան առջի տարիներու ընթացքին մէջ զարդացած՝ բայց յետոյ՝ զադար առած հոգեկան կարողութիւնները, յաճախ յառաջ կուգան ժառանգական թերութենէ մը եւ կամ այնպիսի յանկարձական եւ երկրորդական պարագաներէն, որոնք սովորաբար սաղմնային վի-

ճակի մէջ եւ կամ ծնանելու ժամանակ պատահած են Ապշութիւնը (idiotie) պէտք է բանձրամտութիւն (crétinisme) զանազաններ. վասն զի ընդհանրապէս վահանանեան գեղձերուն (glandes thyroïde) եւ զանազան գործարանական կեղրոններուն պահապառումէն առաջ կուգայ: Մտամոլորութիւնն ալ (démence) տարբեր է:

Մարդա մտամոլոր կամ մտակորոյս կ'ըլլայ երբ իր՝ երբեմն խիստ սուր՝ մտաւորական կարողութիւնները յանկարծական եղանակաւ մարդին: Մտակորոյսն լոկ մտանկացեալ մըն է, մինչդեռ ապուչն պարզապէս աղքատ ծնած է եւ միանդամայն անկարօղ է նախնական մտաւորական կարողութիւններու պաշար մը մեքենաբար համբարելու:

Դիտնականք պահ մ'ուղեցին հաստատել թէ ապշութեան պատճառը զանկի ոսկորներուն վաղահաս կարանը կամ կցուածըն (suture) ըլլայ, որով եւ կ'ենթաղրէին թէ այս կարանին պատճառաւ, գանին (la boîte crânienne) չկարենալով ձգտել եւ ընդարձակիլ, կ'ընդդիմանայ ուղեղային ճնշեալ զանկուածին զարգանալուն: Ուստի ուղեցին փորձել եւ բաժնել գանկին ոսկորները, որպէս զի ուղեղը ազատեն: Ամենէն յառաջ Lannelongue վիրաբոյժը այս վտանգաւոր փորձը կատարեց. սակայն անմիջական հետեւութիւնները միտիթարական արտիւնք չարտադրեցին, յայսմ ալ ուղեղն չկրցաւ յօգուատ իւր գործածել իրեն արուած աղատ թոփչը: Ուստի Վիրաբոյժը ի սպառ հրաժարած են այսպիսի գործողութիւն մը կատարելէ: Ստուգիւ ալ զանկի ոսկորներուն կծկումը (syntose) ապշութեան ոկզքնապատճառ է: Ի մասնաւորի Bourneville իր համանուն երկասիրութեան մէջ շատ մը դէպքիր կը պատճապքէ, մեր քիչ մը վերն ըսածները ապաց ուցանող: Ապուչներու զանկին ոսկորները տձեւ են Ումանց գլուխը մեծ է, մինչդեռ այլոց զլուխը թէեւ բարեծեւ բայց զիմապիծն ոչ կանոնաւոր է, եւ ոչ ալ ներդաշնակ: Ապուչներու զանկին տձեւութիւնը աւելի ըղեղային ներքին զրութեան մէջ կը տեսնուի, հոն ուր զարգացում պէտք չէր, անկանոնութիւն մը յայտնի կ'ըլլայ. գանկային ճնշումն պատճառածք, յայտնի նշաններ են արեան զէպ ի մէկ կողմ հոսման անբնական երեւութիւն եւ կամ խելապատակին (méninge) քով ուռուցիկ վէրքի մը: Այս ամէնն առաջ կուգան և սաղմնային զարգացման օրերուն մէջ պատահած հիւանդութենէ մը, եւ կամ ճննդաբերութեան ժամանակ եղած ճիգերուն եւ ճնշումներու

հետեւութեամբ, այս կամ այն գործարաններուն ստացած խոռոշականները:

Հղեղն ամէն պարագայի մէջ չուտով կրնայ տեղափոխուիլ նոր ծնած մանկան ուղեղը գրեթէ 450 կրամ է. տարի մ'անցանելէ վերջ 1100էն մինչեւ : 1200կր.ի կը հասնի: Ծանրութեան զանգուածն ալ կը մնանայ, որուն արտաքին տեսքն ալ անզգայաբար կը փոխուի: Ճիշդ այս ժամանակ ըղեղին դժերն լաւագոյն եղանակաւ տեսանելի են եւ շրջապատած գորշագոյն հիւթին խաւն ալ՝ որ արտաքին մակերեւոյթը կը կազմակերպէ, աւելի կը թանձրանայ: Գիտենք թէ ըղեղն երկու հիւթերէ շրջապատեալ է: գորշագոյն հիւթը անհամար բջիջներէ (cellules) բաղկացեալ է, իսկ սպիտակը՝ ջղային նուրբ եւ մանր թելերէն (fibres): Վերաբուժական եւ փորձառական քննութենէն յայտնի է թէ ի սկզբան անդ՝ մատղաշ կեանքի մէջ բազմաթիւ փոփոխութիւնները կանոնաւորապէն կը կատարուին: Ուղեղային (Myeline) ըսուածն որ սպիտակ լոյծ հիւթ մըն է, զիսոյ ջղային խողովակներուն գլանաձեւ առանցքին չորս կողմը շրջապատած է. եթէ այս հիւթը ըղեղին չուրջը տեսնենք, կրնանք կը ռուհել թէ զարգացումն քիչ շատ կանոնաւոր է. բայց այս ալ կրնայ ապականիլ, անհետանալ կամ աեղափոխիլ: Այս հիւթը տակաւ առ տակաւ կը գոյանայ: Նախ եւ առաջ կը սկսի ողնածութին շրջանակաձեւ ջղերէն (Nerfs périphériques) եւ կամաց կամաց կ'ելլէ մինչեւ ըղեղին:

Այն անհատն, որուն զգայարանքները թէեւ կատարեալ են եւ ջղային հաղորդակցութիւնը (conducteurs nerveux) հասուն վիճակի մէջ կը գտնուի, եթէ ուղեղային չունենայ, չկրնար եւ ոչ իսկ արտաքին տպաւրութիւններուն ենթակայ ըլլալ:

Ասկէ կը հետեւի ուրեմն թէ այս վիճակը, որ մասաւրական ածման մէկ պարզ շրջանն է, ապուշներու վրայ կը զբանաւի: ուստի մինչդեռ ուղեղային շարժման զրութիւնը կանգ կ'առնու, անզին միւս գործարանները կը շարունակեն կազմակերպուիլ: կ'ենթադրուի միշտ յարաբերական կանոնաւորութեամբ մը: Շղեղը կրնայ ուղեղային չունենալ, բայց ըղեղին զանազան մասերը ընդհանրապէն առաւել կամ նուազ քանակութեամբ կը բովանդակին այս հիւթը, այսպէս լսողական, տեսանողական եւ չօշափական զգայարանքները երդենն շատ քանակութեամբ եւ մերժ ոչ ինչ ուղեղային կոչուած հիւթէն կ'ունենան: Բազմաթիւ են այն ապուշներն, որոնց այս ինչ կամ

այն ինչ զգայական կեղրոնները չեն դարձանար. անկատարեալը առաւել եւս մկասակար է, այն մանր ու նուրբ ջիղերու թելերըն, որոնք զանազան գործարանական զգայարանքները իրարու միացընելու մեծ պաշտօնն ունին, չզարգանալով՝ կը մեկուսացընենն անզգայ կ'ընեն զործարան մը:

Ուստի ապուչներու կրթութիւնն իր մեծամնծ դժուարութիւններն ունի եւ պայմանաւոր է: Նախ ապուչներու պէտք չէ մեծագոյն գաղափարներ համբարել տալ: Մեքենական պարզ սովորոյթներ ուսուցանելու վրայ կը կայանայ ապուչներու տալիք կրթութեան բովանդակ յաջողութիւնը: Ասոնց ի սկզբան անդ ոտքի վրայ ուղղորդ եւ պարտուազաշաճ եղանակաւ ուտել կ'ուսուցանեն: յետոյ խօսիլ, կարդալ զրել եւ ձեռաց արուեստ մը՝ որով մարդկութեան վրայ աւելորդ բեռ չեն ըլլար:

Dr. Bourneville և D. Jules Voisin այս ուղղութեամբ կրցան մխիթարական արդեանց յանգիլ եւ իրենց ըրած փորձերուն հարիւրին իննառունինը՝ յաջողութեամբ պասկուեցաւ:

Ապշութիւնը բթամտութենէ պէտք է զանազանել. վասն զի իրարմէ բոլորովին տարբեր հիւանդութիւններ հն: Երեմն ասոնց մէջ ոմանց յիշողութիւնը սուր է, սակայն մեքենանման է, որովհետեւ թէեւ կրնան երկայնաձիգ ճառեր, պատմութիւններ, զրոյցներ բերնուց արտասանել, բայց իմաստն ուներքին աղերսը չեն հասկընար: Խոկ այլք քաջ գծագրիչ են: Կը գծագրեն կապկի պէս եւ միշտ օրինակի մը վրայէն, առանց ամեննեւին նորութեան թոփին ունենալու: Ի ծնէ ապուչներ կան, որոնք կամ քնաւ չեն կրթուիր եւ կամ եթէ կրթուելու ալ ըլլան՝ դարձեալ կրնան իրենց առջի վիճակը զառնալ:

Զգայարամները կրթելու վրայ պիտի կայանայ բովանդակ ճարտարութիւնը, այս կրթութիւնը պէտք է աստիճանաւորեալ ըլլալ, նախ նայիլ, զգալ, եւ ապա ըմբռնել, ահա այս կ'իմանք որոնք կրթութիւն ըսելով: Միանգամ բնութեան պէտքերն ալ կրնանք արթնոյընել տալ, վասն զի կան ապուչներ՝ որոնք ունօթութենէ կը մեռնին, մինչեւ որ զիրենք ուտելու չզրդեաւ: Ոկրամոյներ ալ կան, որոնք շարունակարար ձեռութիւնն ինչ որ իյնայ, կ'ուդեն ուտել եւ կրծել:

Ապուչներու զգայարանքները զարգացընել եւ անոնցմով զիտելիքներու պաշար մը հայթայթել, այս է ապուչներու բուժողական կրթութիւնը:

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՑՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ԱՐԵՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ՎԱՅՐԵՐ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. Ա.ԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (\*)

Իւր երկյուտ բնաւորութեան ներքեւ ծածկըւած ամբարտաւանութեան ոգին կամաց կամաց զլուխ կը վերցնէ, կը դգայ անկարգ յօժարութիւն մը գովուելու եւ յաջողակ երեւալու. խաղուց եւ զրօսանաց համար արտաքոյ կարդի սէր կը կապէ «Հազար ու մէկ սոտախօսութիւններով, կ'ըսէ, կը խարէի ծնողքս եւ վարպետներս, խաղերու, թատրոններու, եւ հնա տեսած բաներս ի գործ զնելու համար ցուցուցած սասափիկ յօժարութիւնս զիրենք կը վշաացընէին: Մարանէն եւ ծնողացս սեղանէն զազտնի բան կը կողոպտէի, որպէս զի անով թէ որկրամոլութիւնս յագեցընէի, եւ թէ տպայոց տալու բան մը ունինայի որոնք զիս իրենց խաղերուն մասնակից կ'ընէին: Խաղի մէջ նենգելովյաղթութիւնը իմ կողմս կը ձգէի, եւ ամով ուրիշները գերազանց ցելու համար ունեցած անվայել յօժարութիւնս կը յագեցընէի: Բայց մի եւ նոյն ատեն չէի ներեր որ ուրիշներն ալ զիս խարէին, ուստի թէ որ իրենց խարզախութիւնը բռնելու ըլլայի, զանոնք կը խայտառակէի եւ թշնամանօք կը լեցընէի: Իսկ եթէ իրենք ալ իմ նենզս բռնելու ըլլային՝ կը բարկանայի, կը կատղէի նենզութիւնս չխասառվանելու համար:

Մէկ խօսքով Պատրիկոսէ ժառանգած հեթանոսի մը ամբողջ արիւնը երակներուն մէջ սկսած էր վիստալ:

(\*) Տե՛ս Պատրիկոս Ե. Տոբէ Ռէ- 16:

Աճապարենք ըսելու որ հօրմէն ընդունած այս պակասութիւններու հետ բարի ձիրքեր ալ ունի, ձշմարտութիւնը կը սիրէ. անպատութենէ կը խորչի, բարեսիրտ է, զգայուն, սիրուն եւ երախտագէտ: Հոգւոյ զարմանալի զգացմունքներ ունի. ընդունած սիրոյն եւ բարիքին փոխարէն հարիւրապատիկն կ'ուզէ հատուցանել: Կը սիրէ նաեւ իւր մայրը Այս ամէնը, բարի ձիրքերն եւ թերութիւնները, բարի եւ չար միտումներն իւր վառվըռուն երիտասարդութեան հոգւոյն մէջ, միանգամայն կ'արթըննան: Ի՞նչ պիտի ըլլայ հետեւութիւնը. այսինքն մէկ կողմէն հեթանոսի արիւնը, զորն որ հօրմէն ժառանգած է, միւս կողմէն քրիստոնէի սէր մը, զորն որ իւր մայրն անոր արեանը մէջ խառնած է, ո՞րը յաղթող պիտի հանդիսանայ: Կամ լաւ եւս ըսելու համար, թէ որ տղայութենէ ի վեր մօր մը սուրբ եւ ազդու հսկողութիւնը ունեցած չըլլար, թէ որ Օգոստինոսին վազած գտանգներուն համեմատ, Մոնիգայի անձկալից արթնութիւնը եւ ջերմաջերմ աղօթքները բազմապատկուած չըլլային, Բնչ պիտի ըլլար անոր ապագայն:

Սյոսկիսի տառապանաց մէջ մեր սրբուհին առաջին անգամուան համար անակնկալ կերպով իւր զաւկէն բաժնուելու կը ստիպուի: Օգոստինոս կը մեծնար, եւ Թագաստա ստորին կարգի քաղաք մը ըլլալով, շատ քիչ միջոցներ կային պատամուոյ մը կրթութիւնը ըստ արժանուոյն տալու համար. Եւ միանգամայն Պատրիկոս պարծենալով իւր որդուոյն վրայ, որն որ ծուլութեամբն եւ անհոգութեամբը հանդերձ, արդէն մեծ ընդունակութիւն կը յայտնէր ամէն բանի համար, աչքը կ'առնու ամէն զոհողութիւն, չխնայեր գրամին, եւ շառանց ականջ կախելու Մոնիգայի գառնակսկիծ ողբերուն, կ'որոշէ որ Օգոստինոսին այսպիսի կրթութիւն մը տայ որ անոր զօրաւոր սրամտութեանը համապատասխանէ:

Թագաստայէ վեց մզն հեռու քաղաք մը կայ Մատաւրա կոչուած. Արիւղէսի հայրենիքը ուր նոյն ատեն ընտիր աւանդութեանց հետ, մտաւորական ուսմունքներն ըստ բաւականի կը մշակուին: Այն քաղաքին մէջ չաստուածոց արձաններով զարդարուած փառաւոր հրապարակը շրջապատուած է մեծամիծ համալսարաններով: Հոն անոնցմէ մէկուն մէջ Սրբուհի Մոնիգա իւր զաւակը կը տանի, եւ թափելով անոր սրտին մէջ կաթողին յորդորներու հետ, այն արցունքները զոր մայր մը նոյնպիսի պարագաներու մէջ գիտէ թափել, կը բաժնուի Օ-

գոռատինոսէն։ Բարեբաղդ կը սեպէ ինքզինքը մտածելով որ հոն գոնէ մօտիկ է իրեն։ առաջին վտանգին կրնայ համնիլ մէկէն իրեն օգնութեան։ Բայց ափտո՛ս, նոյն ատեն թշուառ մօր մըտքէն ամենեւին չանցնիր թէ այն չարութիւնն՝ ուսկից այնչափ զգուշութեամի Օգոստինոսի օրօրոցը պաշտպանած էր, բայց որուն առաջին կայծը արդէն նշմարած էր, պիտի զարդանար եւ բորբոքէր այնքան արագութեամբ իւր որդւոյն հոգին, եւ վայրկեան մը իւր մօրը պաշտպանութիւնն հեռու մնալով Օգոստինոս անհնարին վէրքեր պիտի ընտրունէր, եւ որոնց խորութիւնը չառ ուշ պիտի հասկընար։

---

### ԴԼՈՒԽ Գ.

Երիտասարդութիւն Օգոստինոսի — Առաջին տարչնապ ներքին կըրից. — Անոր պատճառը, աճումն և չանգամանքը. — Աստուած զՄանիգա միթքարելու և զանիկայ Օգոստինասին օգնութեան հասցընելու համար, կը չնորհէ որ Պատրիկոս գէպ և Ուղղափառ կրօնին առաջին քայլ մը առնու. — Պատրիկոսին հեթանոսութենէն հրաժարիլը.

368 — 370.

«Կ'ուզեմ պատմել իմ անցեալ կենացս թերութիւններն եւ «թշուառ անառակութիւնները, որոնք սրտիս գեղեցկութիւնն ապատած են։ Եւ այնպիսի գործողութեան մը ձեռք զարնեւ զուս պատճառը՝ ոչ թէ անոնցմէ ախորժելս է, ով Աստուած քիմ, այլ որպէս զի ասկից ետեւ զքեզ սիրելէն չդադրիմ։ Որովհետեւ հիմա կը սիրեմ զքեզ, ով Տէր իմ, եւ զքեզ սիրելուս համար կ'ուզեմ յիշել երիտասարդութեանս անկարգութիւնները ուռժգին զզջմամբ եւ ցաւօք սրտի, որպէս զի այս դառնալից ցիշողութեամբա լսւադոյն եւս ճաշակեմ քու քաղցրութիւնդ ո՞վ ճշմարիտ երջանկութիւն, զորն որ այժմ անլրզով կը վայլեմ»  
(Չարունակելի)

ԱՌ ԶԵՐՆ  
ԲԱՌԱԳԻՐՔ  
ԼԱՏԻՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ

Ի ՊԵՏՍ ԴՊՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՄԻՐԵԱՑ  
Տ ՅՈՎԼԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ  
ԵՒ Ի ՀՈՎՎՄԷԱԿԱՆ ԿՊԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՈՎՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ  
Ա. ԺՈՂՈՎՈՑ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԽԱՏՈՅ

1893 — ՈՅԻԲ

**ՊԱՏԿԵՐ** տասն եւ նինգ օրը մի անգամ կը հրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ նամար . . . . . 40 դահեկան  
Գաևառաց եւ օտար երկիրներու համար  
բղբատարի ծախքն ի միասին հաշուելով 50     «

## **Խորաքանչիշը թիւ 2 դահեկան**

**ՊԱՏԿԵՐԻ** խմբագրատունն է ի Բերա, Եկշիլ փողոց  
Թիւ 1, ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ քերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## **RÉDACTION DU BADGUERE**

*Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1*